

ՀԱՅԻԿԱ ԳԻՏՈՒԹԵԱՆՑ ԵՒ ԱՐՈՒԵՍՏԻՑ

Մարդ .

**Թէպէտև դարէ դար , ազգէ ազգ**  
**զրուցուած ու կրկնուած ըլլայ թէ մար-**  
**դուս կարևորագոյն ուսմունքը՝ նոյն ինքն**  
**մարդն է , և սակայն այս ուսումը նոյն**  
**խոկ բարեկիրժ կաճառաց ու ժողովոց**  
**մէջ ալ անձուկ սահման մը ունի , որոնք**  
**մարդուս ընկերական ու քաղաքական**  
**պայմանը միայն իրենց քննութեանցն**  
**առարկայ կ'առնուն . զանց ընելով բո-**  
**լորովին անոր բնական յարաբերու-**  
**թիւնները՝ որոնցմով կը կապակցի ստո-**  
**րին տեսակաց հետ : Թէպէտև այս յա-**  
**րաբերութիւնները՝ որ հասարակաց ու-**  
**նինք կենդանական ցեղապեսութեան**  
**միւս էակաց հետ՝ յայտնի կը տեսմուին ,**  
**'ի վերայ այսր ամենայնի ոչինչ նուազ**  
**յայտնի են այն տարբերութիւններն ալ**  
**որոնցմով կը գերազանցենք քան զամե-**  
**նայն շնչաւորս : Ալդի բնախօսից երևե-**  
**լագոյնները մարդուս անժխտելի գերա-**  
**գահութիւնն իր կաղմութենէն ճանչ-**  
**նալով , հաստատեցին՝ նաև ըստ սկզբ-**  
**բանց մակածական գիտութեան՝ որ**  
**հիմնեալ է բնական և մեքենական ե-**  
**րևութից վրայ , առանց նկատելու բա-**  
**նական կարողութեանց ձիրքն , թէպէտք**  
**է դասաւորել մարդս ոչ թէ իրեւ տե-**  
**սակ մը՝ ողնաւոր ըսուած կենդանեաց**  
**կարգին մէջ , այլ առանձին կարգի մը**  
**մէջ , բոլորովին որիշ և անկախ գոր-**  
**ծարանաւորեալ բնութեան միւս ամեն**  
**մասերէն , իրը զարտուղինախատիպ իր**  
**կարգին միակ ազգին և իր ազգին միակ**  
**տեսակին :**

Եւ սակայն մեր գործարանաւորու-  
թիւնը քիչ կը տարբերի ըստ երեսութիւն  
բազմաթիւ կտթընտուներէ , այսինքն  
այն կենդանիներէն որոնք կաթով կը  
մեծցունեն իրենց սերունդը : Մննդեան  
պաշտամոնքը նման են թէ անոնցը և  
թէ մերն , ու զգայական գործարանաց  
կազմութիւնը քիչ տարբերութիւն

**կ'ընծայէ : Ի վերայ այսր ամենայնի**  
**մարդս գերագահ կը բազմի և անհունս**  
**վերագոյն է քան զամենայն կենդանիս .**  
**և այս գերագահութիւնը պարտական է**  
**ոչ միայն բանականութեան և բարբա-**  
**ռոյ պարզեներուն , այլ նաև ըստ մեծի**  
**մասին իր անդամոց համաձեռնութեանը :**

Բնախօսք նշանակեցին այն ընդհա-

նուր յարաբերութիւնն որ ունին այլ և  
այլ կենդանեաց իմացականութեան աս-  
տիճանն և անոնց ըղեղին տարածոցն ու  
կազմութիւնը , ոչ միայն տեսակներն ,  
այլ նաև անհամուներն եթէ իրարու հետ  
բաղդատուին . և ոմանք այնչափ առաջ  
մղեցին այս մակածութիւնը՝ մինչև իշ-  
խեցին ըղեղին այլ և այլ մասանցն այլ  
և այլ կարողութիւններ ընծայել , այլ  
և այլ կիրք և բերմունք , հիմնելով ի-  
շենց եղրակացութիւններն ըստ մասին  
այն դիտողութեանց վրայ՝ որովք տե-  
սան մարդկեղէն ըղեղին մարդկեղէն  
մտաց զարգացմանն հետ ունեցած կա-  
պակցութիւնը , և ըստ մասին այն նմա-  
նութեանց վրայ՝ որ կը դիտուին բաղ-  
դատելով մարդուս ըղեղը , կիրքը և բեր-  
մունքը , ստորին կենդանեաց ըղեղին ,  
կրիցը և բերմանցը հետ : Ասկէ ծագումն  
առին այն նոր տեսակ քննութիւններն ,  
որ բնախօսութեան մէջ հետամուտ կ'ը-  
լան տեղի մը գրաւել բարոյախօսու-  
թիւն (գլ. Phréénologie) անուամբ :

Այսպիսի խնդիրներն որ և իցէ կեր-  
պով ալ կարող ըլլան իրենց վճիռն առ-  
նելու , ոչ երբէք տարակուսի տակ ըն-  
կեր է թէ ըղեղն է իմացականութեան ,  
խոկման և զգացման գործարանն : Ինքն  
է ջղային զրութեան կեղրոնը , որ և հա-  
զարաւոր ջղային մանրաթելերով կը  
շաղկապի մարմնոյն բոլոր մասանցն հետ:

Այս ջղային մանրաթելըն սկիզբն  
կ'առնուն ըղեղէն և ողնայարին ծու-  
ծէն ու կը ափուուին բոլոր գործարանաց  
վրայ , և կ'երթան դէպ 'ի երեսներն ,  
բազուկներն և դաստակներն ու ձե-  
ռուըները , բնոյն վրայ , դէպ 'ի ազգըր-  
ները , սրունկներն ու ոտուըները :

Այս անհամար մանրաթել ջղերն որ  
այսպէս սփուռած են մարմնոյն ամեն

մասանցը վրայ, և որոնք երթալով այնշափ կը նրբանան որ մանրացուցով կը տեսնուին, մտաց սուրհանդակներն են որ ըղեղին կամաց հրամաններն ամեն անդամնոց կը տանին, որոնք կը շարժին ամենարացարձակ հնագանդութեամբ իրենց ընդունած հրամաններուն համեմատ: Իրենք են նաև պատգամաւոր մարմնոյն ամեն մասանց տպաւորութեանցն առ ըղեղն, և անոր համար երկու դաս կը բաժնուին. առաջին դաս կը կազմեն անոնք որ կը տանին կամաց հրամաններն առ մկանունս և կ'ըսուին չիղք շարժիչ գրգռման, և երկրորդ դասը կը կազմեն անոնք որ մարմնոյն ամեն կողմէն տպաւորութիւններն առ ըղեղն կը բերեն, և կ'ըսուին գգայաքեր չիղք: Գործնական փորձը՝ թէ ջղաց իւրաքանչիւր այս դասն իր մասնաւոր պաշտամունքն ունի՝ անով կ'իմացուի, որ եթէ շարժիչ գրգռման ջղերէն մէկը կտրուի, այն անդամն որուն վրայ որ կը սփռուէր, մէկէն կը դօսանայ. և եթէ զգայաբեր ջիղ մը կտրուի, այն մասն որ այս ջղով ըղեղին հետ կը հաղորդակցէր, մէկէն անզգայուն կ'ըլլայ: Ուստի օրինակի համար, այն շարժիչ գրգռման ջղերն որ ըղեղէն դէպ 'ի բազուկ կուգան եթէ ուսին վրայ կտրուելու ըլլան, ամբողջ բազուկն ու ձեռքը կը դօսանան, և կամքն ամեն իշխանութիւն կը կորսընցունէ անոնց վրայ: Նոյնպէս տեսողական ջղերէն մէկը եթէ կտրուի ընդ մէջ ցանցատեսակին և այն կիտին վրայ, ուր կը միանայ միւս աշաց տեսողական ջղին հետ, առաջին աշքը կը կուրանայ, անփոփոխ մնալով միւս աշաց տեսողական զօրութիւնը: Բայց նոյն ջիղն այն կիտէն անդին եթէ կտրուելու ըլլայ, կամ ուր մէկմէկու հետ միացեր են, երկու աշուշներն ալ տեսութեան զօրութիւննին կը կորսընցունեն:

Ըղեղն ըլլալով իմացականութեան գործարանը, մարդուս վրայ ինչպէս բնական է ենթադրելը, մեծագոյն զարգացումն ունի և կատարելագոյն կազմութիւն քանի հայութիւնին, ինչպէս սուրբին կենդանեաց : Աւողային կիսագործութիւնն է ինչպէս կամ գործադրութիւնն է անդամնութիւնը, մասնաւոր որ մարդուս երեսական անկիւնը շատ աւելի մեծագոյն է անուանել; աւելի տարածոցաւոր են, գանկին խոռոշին մեծագոյն մասը կը գրաւեն, և անոնց շրջաբերութիւնն աւելի վերամբարձ են և բազմաթիւ: Այս կիսագործութիւնն, օրինակի համար, կը ծածկեն գործարանին այն մասն որ ըղեղիկ կ'ըսուի, ուր ստորին կենդանեացն ոչ երբէք կը հասնին ըղեղիկին վրայ, զոր շատ անգամ ալ և ոչ իսկ ունին :

Ըղեղին այն մասն, որ մարդուս գանկին ճակատային կողմանքը կը գրաւէ, նշանաւոր է իր տարածոցովն, և ճակտին այն մասնաւոր բարձրութիւնն ու դիմաց այն ազնուականութիւնը կու տայ, զոր ստորին տեսակաց վրայ փնտռելն իսկ 'ի զուր է:

Այն համեմատութիւնն որ ունի գըլխուն այն մասն ուր են գլխաւոր զգայուն գործարաններն, այսինքն տեսանելիք, լսելիք, հոտոտելիք և շօշափելիք, այն մասին հետ ուր են ըղեղն ու անոր յաւելուածներն՝ ընդհանուր լսւ չափ մը ճանցուած է մտաւորական կարողութեանց զօրութեանը . և ըստ այնմբնախօսք հնարյա փնտռեր են, որպէս զի պատշաճ կերպով կարենան հաստատել աստիճան մը մերձաւորութեամբ այս համեմատութիւնը, բոլորովին արտաքին նշաններէ քաղելով, ըստ ամենայնի անկախ անդամանցնութեան ցուցակութիւններէ: Եւ ընդհանրապէս ընդունելագոյն հնարյան է Գամբէր հողանտացի անուանի բնախօսին առաջարկածն, որ է չափել երեսական անկիւնն. այսինքն այն անկիւնն որ կը ձեանայ երկու գծերէ, որոնց մէկը ականջին բացուածքէն դէպ 'ի ունգաց խարիսխը կը ձգուի, և միւսը ճակտին բարձրագոյն կիտէն ինչուան վերին ծամելեաց առաջագոյն մասը կը ձգուի: Այս անկիւնը մեծագոյն կամ փոքրագոյն զարգացման ըղեղին, մասնաւոր անոր դէպ 'ի առջևի կողմը:

Բաղդատելով մարդս անասնոց հետ, կը տեսնենք հետևաբար որ մարդուս երեսական անկիւնը շատ աւելի մեծա-

գոյն է քան թէ անսանոց . և բաղդատերով այլ և այլ տեսակ կենդանիք մէկմէկու հետ , այս անկեան զանազանութիւնը կը գտնուի զարմանալի միաբանութեամբ անոնց իմացականութեան այլ և այլ նշանացն հետ :

Հետևեալքն են քանի մը տեսակաց երեսական անկիւնքն , ըստ այլ և այլ բնախօսական հեղինակութեանց :

Մարդ (կովկասային)	85°—90°
Ռուբանկ-Ռւդանկ	56°—60°
Կապիկ	30°—65°
Շուն	35°
Խոյ	30°
Չի	23°

Ըստ Մին-Եղուարդսայ , կնճին կամ վայրի խոզին ճակատն այնչափ ճնշուած է որ անկարելի է գիծ մը ձգել վերին ծամելիքէն մինչև գանկին ցցուելազոյն կիտին , վասն զի այս մասը կնճըթին ուկորուտին շատ ետեր կ'ընկնի :

Թունոց և ձկանց երեսական անկիւնը փոքրագոյն է քան թէ կաթընտուաց . և սողնոց , ինչպէս կոկորդիլոսին , շատ անգամ այնչափ պատիկ է , որ հազիւթէ զգալի կ'ըլլայ :

Իսկ բաղդատերով մէկմէկու հետ մարդկային ցեղին անհատներն որ այլ և այլ կլիմայից մէջ և այլ և այլ բնական ազդեցութեանց տակ կ'ապրին , կը գտնենք որ երեսական անկիւնն ենթակայ է շատ տարբերութեանց . մինչեռ կովկասայնոյն երբեմն ինչուան 90° կը հասնի , սևոյն հազիւ երբէք 70° կ'անցնի :

Թէպէտև ըղեղին զարգացման և մըտաւրական կարողութեանց զօրութեանն իրարու հետ ունեցած համեմատութեան կատարեալ քննութիւնքն արդի բնախօսից արդիւնքն ըլլայ , սակայն կը տեսնուի թէ հինք ալ բոլորովին անտեղեակ չէին այս բանիս , որոնք երեսական անկիւնն անշուշտ նշանակ կը համարէին իմացականութեան : Ոչ միայն կը յիշատակուի անոնց գրուժոցը մէջ ճակատական ուղիղ գիծն իրը նշան աղնուական բարուց և էական պայման գեղեցկութեան , այլ և հին անդրիագործք իրենց դիւցազանց և Աս-

տուծոց դէմքին շատ աւելի լայն երեսական անկիւն տուեր են , որուն նմանն երբէք մարդուս վրայ չէ տեսնուած . և երևելագոյն արձաններէն ումանք , որ մինչև մեզի հասեր են , ինչպէս ոլիմպական Արամազդը , ճակատական դիծն այնչափ դէպ 'ի առաջ շեղած ունին , որ երեսական անկիւնը բութ կ'ըլլայ :

Յետին ռամիկ դիտողութիւնն ալ ապշութեաննկարագիր կը համարի ճրնշուած ճակատն և գուրս ցցուած բերանն ու քիթը , ցուրկի նման , թէ մարդու վրայ ըլլայ և թէ կենդաննեաց : Եւ երբ արտաքոյ կարգի դիպուածոց մէջ երեսական անկեան առերևոյթ ընդ լայնումն առաջ եկած ըլլայ այն ուկրային աղեղան ամբարձմանէն որ աչուըները կը պաշտպանէ , իմացականութեան անհարազատ երևոյթ մը կու տայ , որով այն կենդաննեաց որ այս կերպարանքն ունին այնպիսի յատկութիւններ կ'ընծայուին որ իրօք չունին : Այս բանիս օրինակ են փիզն ու բուն :

Մտաւրական զարգացման այս սրխալ երևութիւն համար , բուն առնուեցաւ հիներէն , ինչպէս յայտնի է , իր նշանակ իմաստութեան . և հնդկային փիզն ալ այնպիսի արևելեան անուն մը կը կըէ , որ կը նշանակէ թէ չափ մը բանականութեան ունենայ :

Սակայն ըդեղը միայն չէ գործարանաւրութեանցը հետ զուգաւորելով՝ ստորին տեսակաց վրայ իրեն իշխանութիւն մը կու տայ , որ ինքն երբէք չէր կընար ըստանալ լոկ իր զօրութեամբը կամ իր շարժմանց երազութեամբը :

Ինչպէս կը տեսնենք ընդհանրապէս ստորին կարգի կաթընտուաց վրայ , մարդուս մարմինն ալ չորս անդամ ունի . վերինք՝ այսինքն բազուկը և ձեռք , ստորինք կամ սրունք և ոտք : Բնութեան ինչպէս նաև արուեստից գործոցը մէջ կը գտնենք որ աշխատութեան բաժանման սկզբունքն որչափ ընդարձակ ըլ-

լայ, այնշափ մեծագոյն պէտք է ըլլայ գործեաց կատարելութիւնը:

Գործի մը կամ մեքենայ մը որ երկու գործք կը տեսնէ միանդամայն, ոչ մէկը և ոչ մէկալը կատարեալ կերպով կրնայ առաջ բերել ինչ որ երկու գործիք կամ մեքենայք կրնան առաջ բերել որ մասնաւորապէս յատկացած ըլլան այն գործոց իւրաքանչիւրին կատարմանը: Արդ բազգատելով զմարդու ստորին կենդանեաց հետ, կը գտնենք որ ինքն է մի միայն օրինակ որուն վրայ ճիշդ անվրէպ կը գործադրուի աշխատութեան բաժանման սկզբունքն, իւրաքանչիւր անդամն իր յատուկ պաշտօնն ունենալով: Իր բարեկեցութեան հարկը կը պահանջէ որ այս արարածն այնպիսի անդամներ ունենայ որ յարմար ըլլան բռնելու, այնպիսի անդամներ ալ՝ որ յարմար ըլլան իր անդեանն հարկաւոր առարկային ետևէն երթալու. ասկէ առաջ կու գայ բռնող անդամոց և տեղաշարժական անդամոց հարկաւորութիւնը: Ստորին կենդանեացմէ ունանց, ինչպէս օրինակի համար չողքատանիներէն ումանց, չորս անդամքն ալ բոլորովին տեղաշարժական են, բերնին պահուած ըլլարով բռնելու պաշտօնը: Բայց ուրիշ կենդանեաց չորս անդամներն ամենն ալ մասնաւորապէս տեղափոխութեան պաշտօնը կատարելէն զատ, աւելի կամ նուազ բռնող են, ծառայելով միանդամայն երկու նպատակաց. անոր համար վերն ըստած սկզբանն համեմատ նուազ կատարելութեամբ կը ծառայեն: Անոնք որոնց չորս անդամոց բռնողական կարողութիւնը կը գերազանցէ քան զտեղաշարժական կարողութիւնը, բնախօսներէն քառականական իք անուանուեցան, այսինքն չորս ծեռք ունեցող կենդանիք, զանազանելու համար անսնցմէ որոնց անդամքն աւելի կերպով բոլորովին տեղաշարժական են, և անոր համար ալ ըստեցան անոնք քառականիք կամ չորքառականիք, այսինքն չորս ոտք ունեցող կենդանիք:

Միայն մարդս ունի առանձինն յատուկ բռնողական անդամներ և առան-

ձինն յատուկ տեղաշարժական անդամներ:

Վերին անդամներն ամենայարմար կարգաւորութիւն մը ունին բռնելու և շօշափելու: Ուսոց յօդաւորութեան մասնաւոր կազմութեամբը մարդուս բազուկները գրեթէ հաւասար զիւրութեամբ կրնան շարժիլ վեր և վար, առաջ և ետև: Թեևն իր վերին մասամբն ագուցուած ըլլալով բազկին հետ և ստորին մասովն յօդաւորելով ձեռաց հետ, շարժման մեծ դիւրութիւն կ'առնուրբռնելու այս անմիջական գործին: Բայց բազկաց ճկման և ձգտման այս այլ և այլ զիւրաշարժութիւնները զեռ բաւական չեն: Ձեռաց ափը և մասունց ներքին մակերեւոյթը շօշափելեաց ամենազգայուն մասունքն են, և ձեռաց կազմութիւնն ալ ամենայարմար է այս բզգայութեան գործածութեանը: Բութմատն այնպէս զետեղուած է որ կ'ընդդիմանայ միւս մատանց, և այս մասանց յօդաւորութիւնքն այնպիսի են որ զիւրաւ կը ճկին դէպ 'ի մէկմէկու և նաև դէպ 'ի ափ. այնպէս որ երբ առարկայ մը կը բռնենք՝ ձեռաց այն բոլոր մասն որ շօշափական ամենանուրբ զգացումն ունի, նոյն առարկան ամբողջ կը շօշափէ: Եթէ բարեկամի մը կամ սիրելով մը ձեռքն առնունք մեր ձեռացը մէջ, ափերն ու մատուցները զիւրար կը շօշափեն, և փոխազարձ ախորժ տապաւորութիւն մը կը զգանք, որ ջղային զրութեան միջնորդութեամբը կը փոխանցի մեզի: Նոյն մնալով ձեռաց կազմութիւնը, եթէ այն ջղերն որ հիմա ափին մէջ և մատանց ներքին մակերեւութիւն վրայ կը սփռուին, ընդ հակառակն ձեռաց կամըկին վրայ տարածուած ըլլային, ամեն զգայունութիւն կը գաղըէր:

Անտարակոյս էական պայման մըն է որ ձեռաց ափը, ուր բռնելու կարողութեան կայանքն է, կարող ըլլայ ճկիլ դէպ 'ի ամեն ուղղութիւն, այնպէս որ կարենայ դառնալ այն ամեն առարկայից զրոնք կ'ուզէ բռնել կամ շօշափել: Բայց ձեռաց և արմրկան յօդաւորութիւնքը միայն դէպ 'ի ներս այսինքն

դէպ 'ի արմըկան կրկնուածքին ճկումն  
կու տային ափին :

իրաւ է որ բազկաց թաւալական շար-  
ժումն ուսոց վրայ կրնար փոփոխել ա-  
փին ընելու գործողութիւնքը, դարձեալ  
այս շարժումն ալ անկատար կ'ըլլար  
բռնելու և շօշափելու վախճանին։ Հնարք  
մը ճարտարեր է ամենագէտ բնութիւնն,  
որով ձեռաց մեծագոյն կատարելութիւն  
մը տուեր է իբր գործի բռնելու. և այս  
հնարքն է պարզ ու գեղեցիկ մեքենա-  
կան կարգաւորութիւն մը թնկին կամ ա-  
ռաջնարազկին (գղ. Avant-bras. ծղիք)՝  
կազմութեանը մէջ, որ արմըկէն ին-  
չուան դաստակ ոչ թէ մէկ այլ երկու  
ուկր ունի գրեթէ հաւասար երկայնու-  
թեամբ, կողմանակի գետեղուած, որ  
բազկուսկր (գղ. Focile) և ձառագայր  
կամ նրբուսկր (գղ. Radius) անուակո-  
չութեամբք կը զանազանուին։ Այս եր-  
կու ուկրները արմըկան վրայ բազկին  
ուկրին հետ կը յօդաւորին. բայց ձառ-  
ագայրն այնպէս դրուած է որ կրնայ  
շրջաբերիլ բազկոսկրին չորս դին, հետը  
տանելով ձեռքը, որուն հետ յօդաւո-  
րուած է, և կարող կ'ըլլայ այսպէս ամեն  
ուղութեամբներկայացունել ափին ըստ  
կամի, առանց փոփոխելու բազկին ընդ-  
հանուր դիրքը։

Եթէ այս ամեն կատարելութեանց  
վրայ յաւելունք նաև որ մատանց յա-  
ջորդական ուկրներն հետզհետէ երթա-  
լով կը կարճընան, որոնք իրարու հետ  
կցուած են բազմաթիւ յօդաւորութիւնն  
ներով, և իրարմէ անկախ կը շարժին  
ջղերէ զրգուուած մկաններէ, և այս ջղե-  
րը կամաց բովանդակ իշխանութեանը  
տակն են, կրնանք նուազ կերպով մը  
հասկըցունել մեր բռնելու և շօշափելու  
գործարանին հրաշալի կազմութիւնը։

Եթէ բազկաց, ձեռաց և մատանց  
շարժունքը բոլորը մէկանեղ մուածենք,  
առանց չափազանցութեան կրնանք ը-  
սել որ երբ ձեռուընիս կ'երկընցունենք  
առարկայի մը զոր շօշափել կ'ուզենք,  
հարիւրաւոր մկանունք շարժման մէջ  
կը դնենք, որոնք հազարաւոր ջղային  
մանրաթերէ կը ձգտին, որոնց իւրա-

քանչիւրին վրայ ալ կամքը մասնաւոր  
կերպով կ'իշխէ. իսկ ամեն կամաւոր  
շարժման պէտք է մոտաց համապատշաճ  
ներգործութիւնը։ Այս մոտաւորական,  
բնախօսական և մեքենական ներգոր-  
ծութեան որչափ զարմանալի ըլլալն  
յայտնապէս կը տեսնենք ամենապղտի  
անդրազարձութիւն մը ընելով ձեռաց  
շարժմանցը վրայ։ Օրինակի համար,  
երբ գաշնակահար մը (գղ. Pianiste)  
արդի մեծահամբաւ երգահանից դր-  
ժուարակներուն շարագրավթիւններէն  
մէկը կը նուազէ դաշնամուրին (գաղղ.  
Piano-forte) վրայ, մատուըները երբ  
այն գործիքին ստեղանցը վրայ կը քա-  
լեն, պէտք է որ գոնէ 10000 նուագ ա-  
ռաջ բերեն։ Երաժշտական այս հա-  
տուածներէն երկարագոյնը նուազելու  
համար գրեթէ 15 վայրկեան պէտք է,  
կամ կը թուով 1000 մանրերկրորդ,  
որով իւրաքանչիւր մանրերկրորդին ալ  
կ'ընկնին 10 նուագ. և որովհետև իւրա-  
քանչիւր նուազի համար պէտք է կա-  
մաց առանձին զրգումն, և կամաց ա-  
մեն մէկ զրգման ալ՝ մոտաց առանձին  
ներգործութիւն, ուստի կը հասնինք  
այս մեծահրաշ եղրակացութեանը թէ  
այս մասնաւոր պարագայիս մէջ միտքը  
իւրաքանչիւր մանրերկրորդի մէջ 10  
ներգործութիւն կը կատարէ։ Զենք կը ը-  
նար ըսել թէ ունակութիւնն է որ այս-  
պէս մեքենայօրէն կը շարժէ մատու-  
ները մինչզեռ միտքն անզործ կը կե-  
նայ, և թէ այս զիւրութիւնը կրկնու-  
թենէ առաջ եկած ըլլալով՝ մտաւոր  
ներգործութեան տեղը բռնէ. վասն զի  
այնպիսի ճարտար արուեստաւորներ կը  
գտնուին որ այսպիսի հատուածներն  
առաջին տեսութեամբ կը նուազեն, այս  
ինքն առաջուցմէ առանց տեսնելու և  
փորձելու զանոնկք։

Ստորին անդամներն ալ գերազանց  
աստիճանի յարմար են մարմինը վեր  
բռնելու և շարժելու։ Զըստին ուկերացն  
արտապին կողմերուն կպած այնպէս յօ-  
դաւորուած են որ զիւրաւ առաջ ետև  
և կողմանակի կրնան շարժիլ, որով բա-  
ւական կ'ըլլան տեղաշարժութեանվախ։

ճանին, առանց մեծ կայունութիւն մը ունենալու :

Մինչ բազուկն՝ ուր որ ուսին հետ կը կապուի՝ քիչ խոր խոռոշի մը մէջ կը շարժի, որպէս զի կարող ըլլայ այն բաղմաթիւ շարժմունկը կատարել որ հարկաւոր են բոնելու գործարանի մը, բայց բոլորովին անյարմար կըլլան յեցման գործարանի մը, ընդհակառակն ազդրին սակրը միացած է զըստին հետ կիսագունդ խոր խոռոշի մը մէջ խոտորնակի դէպ'ի վեր դարձած, և կը կազմէ ապահով յենարան մը վրան կեցած բունին, վերին անդամոցն ու գլխուն :

Սրունկն ազդրին հետ կը կապուի ծնկին վրայ մասնաւոր յօդաւորութեամբ մը որ անոր թոյլ կու տայ դէպ'ի ետև շեղելու, ինչպէս նաև դէպ'ի առաջ շարժելու : Բոլորովին տարրեր ձեռքէ, ոտքը սրունից ծայրն ամեննեին շրջաբերական շարժումն չունի . վասն զի այն երկու ոսկրներն որով կը բաղկանայ սրունկը և պնդութեամբ մէկտեղ միացած մէջերնին կը փակեն ոտից վերին ոսկրը, երկու կողմանէ անոր կոճերը կը ձեացունեն : Այս կերպով ոտքը կընայ սրունկին ծայրը ճկիլ ու ձգտիլ և մարմոյն յենարան մը կազմել ընդարձակ խարսխով :

Ոտքի մատուրները բոլորովին աննըման ըլլալով ձեռքի բութ և միւս մատուրներուն, ամեննեին յարմար չեն բոնելու . բութը փոխանակ ընդդիմանալու մէկալ մատուրներուն՝ անոնց կարգին վրայ դրուած է . անոր համար չեն կընար բոլորը մէկտեղ, ինչպէս ձեռքի բութն ու միւս մատուրները, տեսակ մը ունելիք կազմել բոնելու համար :

Ոտքին ներբանկը կը համապատասխաննեն ձեռաց ափին և ոտքին ուլը՝ ձեռաց կոնըկին . ոտքի ուլան ոսկրները խոտորնակի ձգուելով յօդուածաւոր մակերեւութէն ինչուան մատուրներուն սկզբնաւորութիւնը՝ մէկ առածգական աղեղ մը կը ձեւացունեն, որով ոտքին արիւնային անօթները, ջղերն ու մկանները մարմոյն ծանրութեան ճշշմունքէն կը պաշտպանուին, ապա թէ ոչ

ճգմուելով կը խորտակէին : Ոտից ներբանկին տակն եղած մկաններն ու գիրուցը մասուտ զանգուած մը կը կազմեն բարձի նման, որ շփումը կը մեղմէ երբ ոտքը գետնին վրայ կը քալէ, ապա թէ ոչ սաստիկ դժուարութիւն կը կրէր, պատճառաւ որ մարմնոյն բովանդակ ծանրութիւնը վրան կը տանի :

Մարմնոյն մեքենական կազմութեան ամեն մասունքը միաբան կ'ապացուցանեն որ մարդու ոտքի վրայ շխտակ կենալու համար ստեղծուած է . և այս ուղիղ դիրքն առնելու համար կու գան կը միաբանին բազմաթիւ հետևանկքներ, որ անքաժան են մարդու գերազանցութեամբ ուղղութիւնը ունի, ուստի ծանրութեան կեղրոնք կընայ դիւրաւ այն խարսխին վրայ իր գագաթնածիգ ուղղութիւնը պահել . այս բանս մարմնոյն կայունութեանն էական պայման մըն է : Սրունկըն իրենց բնական դրիցը մէջ ուղիղ անկեամբ կը յօդին ոտից ներբանկին հետ . անոր համար գագաթնածիգ են, մինչ ներբանկն հորիզոնական են : Բունին ծանրութեան կեղրոնք քիչ մը առաջ կ'ընկնայ միջնողին, որով բունը բերումն կ'ունենար դէպ'ի առաջ ծոելու, այնպէս որ մարմինը չորքոտանիներուն բնական դիրքը կընար առնուլ ու միջնողը հորիզոնական կ'ըլլար, բազուկները բունին վերին մասը վեր բրոնելով և ձեռուրները առջևի ոտուրներու պաշտօնը կատարելով . բայց այս բանիս ընդգէմ կ'ելլեն շարք մը բազմաթիւ զօրաւոր մկաններու, որոնք թիւ կանց բուրը տարածութեանը վրայ սրբուած ողունքն իրարու հետ կը կապէն երկու երկու, երեք երեք, չորս չորս, և այսպէս հետպէտէ : Այս մկաններուն առածգութիւնն այնպիսի է որ անոնց կանոնաւոր ձգտմամբն ոյժ մը առաջ կը բերէ, որ կը հաւասարակշռի բունին ծանրութեանն հետ, որուն բովանդակութիւնը կ'ազդէ ծանրութեան կեղրոնին վրայ՝ բունին դէպ'ի առջևը կը

շեղէր։ Այս մկանները մասնաւոր չափ մը ունին գալարման և ձգտման, որով մարմինը կրնայ ճկիլ աւելի կամ նուազ դէպ 'ի առջև ու դէպ 'ի ետև։ Գլուխը միջնողին ծայրը կը կանգնի իբր խոյակ, և ամենայարմար կերպով դագաթնաձիգ դիրք ունի. ինչպէս բունին, զլխուն ալ ծանրութեան կեղրոնը քիչ մը դէպ 'ի առջև կ'ընկնի, անոր համար ալ պէտք էր որ զլուխը դէպ 'ի առաջ հակելու բերումն ունենար. բայց ինչպէս վերագոյն ըախնք՝ այս բանիս կ'ընդդիմանան պատշաճ ուժով՝ շատ մը մկաններ որ զլխուն ետևի կողմը կը գտնուին։

Զկայ բան մը որ այնպէս յայտնաբարբառ քարոզէ բնութեան դիտուն. քը թէ մարդս ոսքի վրայ կանգուն կենալու համար ստեղծուած է, ինչպէս երեսաց դիրքն ու տեսողական անկեան ուղղութիւնը. վասն զի ուղիղ դրից մէջ դէմքը դէպ 'ի առջև կը նայի և տեսողական առանցքը հորիզոնական է. բայց թէ որ վայրահակ դիրքն առնուր, չորքուանւոյ նման անդամներուն վրայ յեցած, տեսողական առանցքը դէպ 'ի վար կ'ուղղուէր, և որպէս զի կարող ըլլար դէպ 'ի առջև նայելու՝ պէտք էր սաստիկ ոյժ տալ զզին։ Այս անյարմարութեանս վրայ յաւելունք նաև ծընկուըներուն յօդաւորութիւնը, որուն կազմուածն այնպիսի է որ սրունքներն ազդրին հետ կապուած միայն դէպ 'ի ետև կրնան շեղիլ, որով բոլորովին անպէտ անդամներ կ'ըլլային սրունքները մարմինը վեր բոնելու և շարժելու վայրահակ դրով. վասն զի այս պարագայիս մէջ յեցման խարիսխ կ'ըլլային ոչ թէ ստուըներն, այլ ծնկուըներն։ Ալդ յաւելունք դարձեալ թէ մարմնոյն այս դրիցը մէջ սրունքներն ու ստուըներն ոչ միայն անպիտան գործիներ կ'ըլլային, այլ նաև տեղափոխութեան որ և իցէ շարժման արգելք, պատճառաւ որ ազդրներուն կարճութիւնը քաշելու երագութեան բոլորովին անյարմար կ'ըլլար. բաց 'ի այս խորհրդածութենէս, այն նուրբ թաղանթներն, որ ծնկան վրայի ոսկը կը ծածկեն, շուտ

մը կը խորտակէին վրանին կրած ճընշմոնքէն. և նոյն խակ այն ոսկը, որ հիմա ազատ ու առանձին է, տեղէն կը խախտէր և այսպէս այն անդամները կ'անպիտանանային։

Այս համառօտ տեսութիւնս կը ջրէ այն արտառոց կարծիքն՝ որ կը համարի թէ վայրահակ դիրքը բնական է մարդուս, և թէ ուղիղ դիրքը կը թութեամբ ստացեր է։

Ուրեմն մարդս միայն ունի երկձեռնի և երկուունի կենդանւոյ նկարագիրքը։ Կապիկներու այլ և այլ տեսակներն, որ ըստ քանի մը նկատմանց աւելի կը նմանին մարդուս, անկէ բոլորովին կը տարբերին իրենց անդամներով. վասն զի անոնց ստորին կամ յետին անդամները թէ ձեռք են և թէ ոտք, ու վերին անդամները թէ ոտք են և թէ ձեռք։ Դրոկլութիդ կամ ստորաբնակը ըստուած կապիկներուն տեսակը առջևի անդամները կը գործածէ իրը բոնելու գործարան. ուրիշ տեսակ մը քառաձեռնիներու, որոնց չորս ստուըներուն համաձեռութիւնը կերպով մը մարդուս ձեռուըներուն կը նմանին, չորսն ալ կը գործածէ յենարանի և տեղաշարժութեան համար։

Քառաձեռնիներուն ձեռքով և ոտքով տեղափոխութեան յարմարագոյն կերպ մըն ալ է մազել, որով առաւելապէս կապիկները բարձր կ'ելլեն տանելով ձագերնին իրենց մարմնոյն բոլորտիքը պլլուած։ Քառաձեռնիներուն անդամնոց կրկին պաշտօնն, այսինքն բոնելու և տեղափոխելու, և անոնց սովորական աշխատանքը մազելու իրենց կերակուը գանելու և իրենք զիրենք թըշնամիներէ պաշտպանելու համար, հարկաւորութիւն ունի բոնելու ուրիշ գործարան մըն ալ. և այս գործարանն է անոնց պոյը։ « Կապկաց պոյը, կ'ըսէ բնապին մը, ձեռաց պաշտօնը կը կատարէ. և կենդանին ճիւղէ ճիւղ կը նետուի որորալով երբեմն ստուըներէն, երբեմն առջևի անդամներէն, և աւելի յաճախ ու աւելի երկար ժամանակ պոչէն կախուած։ Պոյին բոնող մասը միայն

մորթով ծածկուած է . և ձեռաց հաւասար շօշափական զգայուն գործարան մը կը կազմէ : Գաւայան կամ գումանայի ոռնացող կապիկը երբ հրացանով կը սպաննուի՝ պոչէն կախուած կը մնայ ճիւղէ մը : Բնախօններն այնպէս զարմացած են Աղելին կամ Սարդակապկին պոչին այս յատկութեանը վրայ , որ զայն փղի պատիճին կը նմանցընեն . հաւաստեր են որ այս կապիկները պոչով ձուկ կ'օրսան : »

Որուսոյ ըսուած կապկին վրայ աւելի զարմանալի գործածութիւն մը կը տեսնուի պոչի : Այս կենդանւոյն ձագերը մօրերնուն կռնակը կ'ելեն , անոր պոչին հետ կը հիւսեն իրենց պոչը , և այսպէս ապահով կերպով վրան կը հեծնին երբ անիկայ թշնամեաց ձեռքէն կը փախչի :

Բայց քան զամեն գործարան որով կը զերազանցէ մարդս , ձայնի գործարանն անօրինակ է . բովանդակ արարածոց մէջ միայն ինքը կարողութիւն ունի անհուն յօդաւոր ձայներ արտաքերելու , և անոնցմով իր մոտածմունքն ու զգացմունքը բացատրելու : Այս կարողութեամբը կրնայ կենակցիլ իր նմաններուն հետ , փոխարինել անոնց ազնուութեան ու սիրոյ բացատրութեանցը և տալ ու առնուլ կրթութիւն և գիտութիւն : Ո՞րչափ ալ մեծ ըլլայ այս կարողութիւնս , անհամեմատ կերպով կ'ընդարձակի զրութեան կամ տպագրութեան նշանագրերով յօդաւոր ձայները բացատրելու հնարքով . այս հրնարքս յօդաւոր ձայնը տեսանելի կ'ընէ և կը մշտնչենաւորէ : Զայնով արտասանուած կամ լսուած ճառ մը , ո՞րչափ ալ զօրաւոր ըլլայ խօսողին ճարտասանութիւնը և ո՞րչափ ալ խոր ըլլայ ունկընդրաց մոտագրութիւնը , ինչպէս կը պատահի հասարակօրէն , կրնայ շուտ մը յիշողութենէն ցնդիլ . բայց զրուած կամ տպուած ճայնը մշտամնայուն է , և կրնայ ընթերցողը կրկին կարդալ և ինչուան իւրացընել զայն :

Տպագրեալ գիրք մը կրնայ ձեռքէ ձեռք անցնիլ , նորէ նոր դարէ դար ուր-

պագրուկիլ , որով ապագայք կարող կ'ըլլան լսել և կատարել հին խմաստուններուն և առաքինիներուն գեղեցիկ խորհուրդներն ու խրատները :

Կը շարունակուի :

Անցեալ տարի (1863) հանօք մեռած երկարակեացք .

100	տարուան	13	հոդի .
101	»	5 .	
102	»	9 .	
103	»	6 .	
104	»	6 .	
105	»	6 .	
106	»	3 .	
107	»	2 .	
108	»	1 .	
109	»	1 .	
110	»	1 .	
111	»	2 .	
113	»	2 .	
115	»	1 .	
118	»	1 (Ամերիկացի) .	
120	»	1 (Ճէղայիրցի կին մը) .	

104 տարուան մեռնողներէն երկուքն ազգային են , տարեկիցք և անուանակիցք . մէկն է Գէորգ վարդապետ աւագ երէց եկեղեցւոյն Ակնայ . մէկալն՝ մեր Ս . Ղազարու Վանքէն Եղ . Գէորգ Սևաքեան կուտինացի :

=====